

ճարտարարուեստացումին նուիրուած ժապաւէն մը: Երիտասարդագոյն բեմադիրներ արագօրէն ամենանշանաւորներուն բարձրութեան կը հասնին: «Պալթիկի երեսփոխան»ին մէջ (1938) Սարգի եւ Քայ-Փիթս նշանաւոր գիտնականի մը իրապաշտ-հողերանական պատմութիւնը կը պատմեն, որ Յեղափոխութեան օրերուն համայնալարներուն կը միանայ. Կերասի-մով՝ «Վարժապետը» (1939) գործով ամենագոր իրապաշտութեամբ կը պատմէ դպրոցի մը հաստատութիւնը ուսական գիւղի մը մէջ: Պատերազմի շրջանին կը ծնին Տոնսըոյի մեծ ժապաւէնները «Միա-ճանը» եւ «Անընկճելիները», էյամոնթի «Կար ու չկար աղջնակ մը կար»ը. Սթոլ-պերի «Օրերն ու գիշերները», նուիրուած Ստալինկրատի հերոսական գիմադրու-թեան: Ստալինկրատի պաշտպանութեան նուիրուած է նաեւ Էրմիլի «Մեծ անկիւ-նադարձը»՝ ժապաւէն մը որ կ'ողջունէ հողերանական, թափանցիկ եւ ուժեղ նո-րատեսակ իրապաշտութիւն մը:

Խորհրդային Միութեան շրջապատին մէջ ծաղկած է նաեւ հայկական շարժա-նկարը, այնպէս ինչպէս ծաղկած են միւս ազգութիւններու շարժանկարները: Հայ-կական շարժանկարը նկարագրած է Հայ ժողովուրդին յեղափոխական պայքարը (Չանդեղուր, Չամանլու, Կարօ, Սեւանի ձկնորսները). իրագործած է հայ գրական եւ երաժշտական մեծ գործերէն հանուած աշխատանքներ (Նամուս, Պեպօ, Անոյճ, Դաւիթ բեկ). 1946ին պատրաստութեան մէջ էին Հայ կինոյի աշխատանոցներուն մէջ՝ հայ ժողովուրդին երկու մեծ գոր-ծերը՝ «Վարդան Մամիկոնեան» եւ «Սա-սունցի Դաւիթ», մինչդեռ 1947ին մեծ յա-ջողութեամբ իրագործուած է հայկական մեծ հէքեաթին Անախիտ՝ շարժանկարային վերածումը:

Յ. ԱՇՐԱՅԵԱՆ

(Վերջ)

Խ Ա Չ Ե Ա Լ Ը

Մարեցի ըգֆեգ, սիրալատ Արեւ, Ջֆեգ, որ օր մ'յանկարծ հընոցին մէջէն Արտախ եկան քիւ կայծեր հըրաքեւ, եւ ամպարագիր անկատը երկնի, Դարձաւ աստղավառ պարտէզ մը յուռքի:

Մեռցուցին ըգֆեգ, ո՛վ կեանք գըւարթուն, Ջֆեգ որ օր մ'յանկարծ ովկեանիդ մէջէն Շիք մը կաքեցաւ, որ յոյսով գեղուն, կաւին մէջ վառեց այգ մը հոք կեանքի, Այի մը հողն ըրաւ օրբան հանաքի:

Ծեփեցին մուրով բիրերդ ծիծղուն, Ուսկից արեւներ ըմպեցին անանչ, եւ երկինքն առաւ քողն իր ամազուն-Փըռեցին մետախ լիներու ուսին, Օծեցին շաղով դէմքն արշալոյսին:

Ամպով ծածկեցին ժլպիտը արծարծ, Որ հոգեվարքին աչքին մէջ մըռայլ, Դարձաւ արշալոյս՝ յոյսով բըռնկած, Որ կոյր հիւզակին վառեց հրազը մար, Բոսորով ցերկեց վարդը դալկահար:

Սիրտը ծակեցին, ո՛վ սէր մշտավառ, Որ մեր սրտերուն անդունդն անարեւ Հրդեհեց սիրոյ կըրակով անմար, Սէր տըւաւ աստղին, սէր տըւաւ ծաղկին, Սիրոյ երգ մ'եղաւ բուքը մեր երկրին:

Թաղեցին ըգֆեգ փըշըրւած Արեւ, Հողն իր ծոցին մէջ երկինք մը գրկեց, եւ մուրը փոեց քող, շողերուդ վերեւ, Քեզի հետ արփին փակեց աչքն իր լայն, եւ երկրի սրտն սարսուռներ անցան:

Բայց մէջը ահա մըռայլ քարայրին՝ Բեհեգ կը հագնի Արշալոյս մը վառ, Խամբած ժըպիտներ հոբէն կը ծաղկին, կը դառնան քընար սրտեր խորտակուած, Որոնց կը հըպի մատովն իր՝ Աստուած:

Հ. ԵՓՐԵՄ ՏԵՐ-ՂԱԶԱՐԻ ՄԷՋ

Հալէպ, 3 Ապրիլ 1949

ՌԻՒԼԵԸՄ ՍԱՐՈՅԵԱՆ Ս. ՂԱԶԱՐԻ ՄԷՋ

Մայիս 3, ժամը 12,30ին շոգեմակոյկ մը Լիտոյէն կը բերէ Ուիլեմ Սարոյեանը Ս. Ղազար, որուն կ'ընկերանային իտա-լական «Թեմփոյ» թերթին ներկայացուցի-չը՝ Ֆէտէրիքոյ Փաթելլանի եւ իր քար-տուղարուհին:

— Կը կոխեմ հայկական հողի վրայ, Ի՛նչ զմայլելի է ձեր սուրբ Ղազարը, կ'ը-սէ ան ամերիկեան պարզութեամբ եւ հայ-կական նախանձախնդրութեամբ...

Ուխտիս Աթոռակալ վարդապետը՝ Հ. Գերոյէ Վ. Զրաքեան՝ շրջապատուած մեր հայրերով, կը գիմառնէ զինքը ու կ'առաջնորդէ վանքին զանազան վայրե-րը: Կ'այցելէ թանգարան, տպագրատու-նը, եկեղեցին, մատենադարանը՝ հայկա-կան հին ձեռագիրներու, հայ եւ եւրոպա-կան հրատարակութիւններու, ամէն տեղ հիացում եւ ազգասիրական արտայայտու-թիւն տալով իր ամէն շարժումին:

Արուեստից եւ գիտութեանց թանգարա-նին մէջ, իրեն ցոյց կը տրուի նշանաւոր մարդերու մետալիոնները, եւ կ'ըսուի ի-րեն թէ քու մետալիոնդ ալ պիտի աւել-ցընենք անոնց շարքին, քանի որ մեր աղ-զին պարծանքներէն մին էր զար: Սարո-յեան միամիտ ժպտով մը կը փոխարինէ այդ խօսքին:

Տպագրատունը խորապէս կ'ազդէ անոր վրայ. հոն ցոյց կը տրուի իրեն «Գեղուն-նի»ի վերջին հրատարակութիւնը. ան կը խոստանայ 1950ի «Գեղունի»ին համար զրկել իր Ս. Ղազարու այցելութեան յու-շերը:

Քառանկեան աւազանին շուրջ կը հիւ-րասիրուի հայկական վարդանուշով եւ սուրճով:

Սարոյեան Ս. Ղազարու Այցելուներու Տեսրին մէջ գրեց հետեւեալ տողերը.

“Tuesday May 3, 1949 at 2,30 P. M. from Fresno, California with great good luck at last to be a visitor of San Lazzaro, William Saroyan here expresses his most profound thanks to the good, kind, godly men who have here perpetuated a jewel in the spiritual and cultural life of the Armenian people. I pray to come again and for my son to do as ,,,

WILLIAM SAROYAN

Մայիս 3, Երեւանի Սաչի տօն. Գերպ. Արքահայրը, մաս մը վարդապետներ եւ վանքին աշակերտութիւնը կը գտնուէին Վենետիկ հայոց Ս. Սաչ եկեղեցին, հայ-կական ձայնաւոր պատարագին, որ ամէն տարի կը կրկնուի հանդիսաւորութեամբ եւ որուն ներկայ կ'ըլլան վենետարնակ հա-յեր եւ իտալ ժողովուրդը:

Մեր ազգային այցելուները վանքին վերջ սովորաբար կ'անցնին այցելել նաեւ Մուրատ-Ռափայէլեան վարժարանը, որ կը գտնուի Վենետիկ քաղաքին մէջ:

Հեռախօս մը կը հաղորդէ թէ ժամէ մը Սարոյեան վարժարան կը հասնի... Լու-րը կը տարածուի իսկոյն վարժարանին մէջ եւ կը սպասենք անձկազին տեսնելու զինքը, որ համաշխարհային հռչակ կը վայելէ իր վէպերով եւ թատերական գոր-ծերով:

Կը հասնի. հայկական դիմագծով դե-ղեցիկ երիտասարդ մըն է, որ կ'ողջունէ զամէնքը հայերէն լեզուով: Կը մտնէ հիւ-րասրահը, կը նստինք, Գերապայծառ Ար-բահայրը իր աջին, եւ վարդապետները շուրջը: